

ցոյց կու տան անզիր գերեզման մըն ալ, ըսելով թէ Յ. Երզնկացիինն է: Զայս կը հաստատէ նաև Յովհ. Ասկերիչեան իր «Հաւաքրումն արձանագրութեանց ժենագիր գործին մէջ ըսելով թէ «ըստ ասից Հաղորդացւոց և ցուցանելոյ՝ կը գերեզման մի առաջի զանգակատան որ ասէին թէ Սարկաւագ վարդապետին է...: Չորս բայլ հետի ցուցին գերեզման մի կարճ և անշուր բարի թէ Յոհան Պաւուզ վարդապետին է, և այն անզիր՝»: Այս վկայութեանց հակառակ է սակայն Յակոր կարնեցիի աւանդածը «Տեղագրութիւն Վիրին Հայոց» գործին մէջ, ուր կ'ըսէ որ Երզնկացի մէջ կային հինգ եկեղեցի և «... զամբարան սրբոց վարդապետաց Յովհաննէս Պաւուզի»... ևն, Երզնկացիներու աւանդութիւնն ալ նոյնը կը վկայէ և ասոր արձագանգ կըլլայ կիրակոս Ղազանճեան, որ խօսելով Երզնկայի Ա. Նշան եկեղեցւոյն վրայ կ'ըսէ. «Այս եկեղեցւոյ մէջ Յովհան Երզնկացւոյ զամբանը կայ, որոյ տապանացարին վրայ զրուած է: Այս և տապան հաեցատեան Յովհան Պիրոց ծործորիսեան, եր վարդապետ ձարտասահ²...»: Այսպէս անզիր և անզարդ գերեզմանի մը զէմ ունինք ուրիշ մը յատուկ տապանագիրով Երզնկայի մէջ, և ամէն հաւանականութեամբ բովհաննու զամբան ըլլալու է: Երզնկացի մեծահամրա իր զարու վարդապետներու մէջ, որու «Յաջութեանն և սրբութեանն վկայեն ամենայն ծրագրեալ գրեանցն և մեկնութիւնց և սրանչելից սուրբ գերեզմանոյն», Ա. Ավագանեցիին համեմատ, կարեկի չէր որ իրեղն և անզիր գերեզման մ'ունենար: Մակայն իր բուն փառը կազմողը իր գրական գործերն են, զանազանեալ իրենց նիւթով և նշան տաղանդին բազմակողմանի ըլլալուն կը ցուր-

ցընեն նաև թէ ինչպէս այնուշետև հայ միտքը իրեն կապ և սահման պիտի չունենայ, այէ պիտի ընզգրկէ ինչ որ լաւ տեսնէ ըլլայ ժովովդղեան կեանցին մէջ, ըլլայ օտար ազդեցութիւններու մէջ:

Յ. ՔԻՒԹԵԱՆ

ԲԱՌԱՔՆ. ՆՈՐ ՇԱՐՔԻՆ

Ա. ԽԹ Ի Ի

(Մ. Հածդ. Ամս. 1929, Ապրիլ)

Հանդէս Ամսորեայ, թ. 4, էջ 245-51, նայ լեզուի լուսարանութիւններ տալու նպատակաւ՝ նոր էջ մը բացեր է: Իր փութամ ևս ալ նախ յաջողութիւն մաղթել այդ գեղեցիկ ձեռնարկին, և թէ պէտք լինի, ուղիղն, ըստ կարելւոյն, թելադրելու մըտցով, փոքր զիտողութիւն մ'ընել:

Առաջին յօդուածը եօթը բառ կ'ընդգրկէ, որոց չորսը սխալ հասկուած են (թ. 3, 5, 2, 6), երկուը (թ. 1, 7) լոկ բաշքշուած շարշըլուած են՝ առանց նոր բան մ'ըսելու, մէկ հատն ալ (թ. 4) բաւական լաւ է:

Կարգաւ պարզենք, կը մեզագրուի Հայկարագուած, Յովհան Հայկանականութեան հնութիւնը ունեցող բառերը նշանակած չըլլալուն: Նախ ըսեմ որ այդ երկուըին պակասը հայ լեզուին ոչ մը վիաս կը բերէ. և թէ նշանակուած ևս ըլլային՝ անգործածելի պիտի թային, Եղինիկի մակեդոն կամ մոկերս բառին նման: Յունարէն, կամ լաւ ևս լատիներէն բառեր են, որոնց ուկեղարեան հարազատ թարգմանութիւնը նշանակած է Հայկա (զանգ, լուսայ) և զիրենց թողած: Աւատք այնքան յանցաւոր է ասոր մէջ Հայկազեանը, որքան յանցաւոր պիտի ըլլար այսօր աշխարհաբար բառզրի մը հեղինակը՝ որ ի բաց թողուր խուալ, մերու, տորոր, փրոֆեսոր, փրարիք, նորս ևն բառեր: Հայկազեանը հայերէնի համար շինուած է, միւս բառերը բոլորովին պատահական կիրառով կրնայ յիշել կամ ոչ:

Նոյնպէս յիշեալ բառելուն մէջ չեմ հաս-

1. Տաշեան, Արար Յովհան, էջ 984.

2. Ա. Ղազանճեան, Խառն նամակներ, Ա. Պուլս, 1887, էջ 14: Այս գերեզմանը սաշնորդ աթոփ մերժութ է: Ինչպէս կը գրէ Արտահեծանց Խորու Ալեքսանդ մէջ էջ 48-49. գերեզմանը զատ է աթոփն: առաջին եկեղեցւոյն զատ առն էր և առին շնորհենի յառաջ փոխարքուած է հու:

կրնար ուսկից «հետաքրքրական յոդինակում» մը կը գտնէ յօդուածազիլը. «Նոյն և զգոն- գարիոնն ետ ասուրիս... բաւայս»: Օտար բան իր հողովով ու թուով օրինակած է հայ հեղինակը՝ և յետոյ թարգմանած, իրեւ թէ բաէր, ասուրիս, որ է բաւայս: Յունարենի յոդ, հայց, հայերենի մէջ թարգ- մանած է յոդ. անորոշ հայցականով, Ու- րիշ բնչ ձևով կրնար թարգմանել:

Նոյնպէս Զ թուով տամեկնեմ բայի մա- սին գրածը՝ լւա չէ կարծեմ: Աճառեանի տուած մեկնութեան (բաժնեկ) չէ հաւանած, մինչդեռ շատ ճիշդ է բաւոյ Հայկացեա- նէն վրիպած է անշուշտ, ոչ թէ կամաւ թողուած, ինչպէս Ալրոյ յօդուածազիլը կ'ուզէ ենթազրել: «Ոչ եթէ ասմեկինով ի միմեանց զնառս վարդապետութեանս բաժանումն ինչ է բանին հաւատոյ», այս է ահա խնդրական կէտը: Բառիս «երավ վերջաւորութիւնը» ծանր կասկածեն կը զարթուցանէ»: Հ. Վարդանեանի մոցին մէջ, և զայն «զասական» հայերէնի հոգ- տոյն հակառակ» կը կացուցանէ իր առջև:

Ես ճիշտ հակառակը պիտի ցուցնեմ, թէ նշանակութեամբ, կազմուածքով և ամէն բանով՝ ուկեղարեան նուութեան կերպ ունի: Ենն. Գ, 16. «Բազմացուցաներով բազ- մացուցից, Զ, 16. «Քազմակը գործեցես»: Ելց. «Տեսաներով տեսիր»: Աղ. «Համբերե- րով համբերի»: Յովք. Ժ, 1. «Հեծեծերով հասուցից ի նա զրանս իմ»: Ղկ. ԺԱ, 45. «Ջայր բանս ասերով և զմեզ թշնա- մանես»: Ղկ. ԽԲ, 48. «Համբուրերով մատ- նես զմրդի մարդոյ»: Ս. Եփր. Աղօթբ- րւերով», «Խորսակերով», «արհամարհե- րով», Ան Ան, Աստուածաշունչը լեցուն է: Բայց զես աւելին կայ: «Եթէ Աթեգանսնելլով, առեղծանիցէց», Կ'ըսէր Ամմիսոն, ըստ Դա- տաւորաց (ԺԻ, 12.) թարգմանչին, որ կարծեմ մսկեղարու մարդ էր, Նոյնպէս Գիրը Պիտոյից (տ. Հայկը.) մէջ կը կար-

դանը, «ի բաց Անընկեցիալ», որ է ըսել՝ ի բաց ընկեցեալ առ (ի նմանէ), կամ՝ առ (յինքենէ), կամ առ (ի յինքենէ): Խնդրա- կան կէտն ալ նոյնպէս հասկնալի է. «տո- մեկնելով ի միմեանց» == մեկնելով առ ի միմեանց. այսինքն՝ իրարմէ բաժնելով, զատելով ևն, վերջին օրինակս մանաւանդ, յօդուածազրին ըսածներուն կատարեալ հերցումն է. որովհետև «եթէ առ, կ'ըսէ նա, ... այս տեղ... ընդունինք... յունա- րան բարդութիւններու... նման, այն ա- տեն հակառական բարդութեան մը առջև կը գտնուինք, ցանի որ առ մասնիկը՝ մօ- տասորութիւն, շարժում դկիցի կը ցուցնէ, մինչդեռ մեկնեմ՝ հետառութեան» ևն: Ալրդ, «ի բաց ընկենում» == բան մը դորս ենաւել, մօտաւորութեան զաղափար կու- տայ. և սակայն խորենացին կ'ըսէ, «ի բաց Աթենկեցեալ»:

Հակառութիւնը հրմակ որուն վրայ կը ծանրանայ...».

Դարձեալ, իր Ծ թուով՝ ատշմ բային նկատմամբ կը գտնապահի «Նոր Շարքին» հեղինակը, թէ «ոչ Հ. Բ. կը ճանշնայ բա- սիս գոյութիւնը, ոչ Ջախճախսեան, ոչ Ջազբճեան և ոչ Աճառեան». և, թէ «դա- սկական մատենազրութեան միայն այս տե- ղէն ծանօթ է... և իր ան ձերին մէջ ար- ժանի է իրեւ դասական հազուազիւս բառ» նկատուիլ: Ցեսոյ կը միտի ատշեալ ձեր աշտուածին հետ կապել: Բայց բառը զուտ արարեն է և հայերէնի հետ ամեննեին կապ չունի, և յիշեալ բառզիրները շատ իմաստուն կերպով իրենց սահմանէն վտա- ներ են: Ցառաջ կու գայ արալ == (ծա- րաւեցա)՝ արար. սովորական բայէն: Խակ ատշեալ կամ ատշմ ձեր՝ նման է այսօ- րուան լրազրաց նօրազրեն հրէշային բային: Ցետին դարուց զաղափարողի մը գործ է այն, և ոչ երբեք Ոսկեկարու: Զգօնի (Ա. Յակ. Մծր.) երկոց հայ զրշազրաց շատ

1. Անզուշա մեկնամ ըսել կ'ուզէ հեղինակը պպու թէ որ, մեկիմ՝ Հոռ ըուրուովին ինչուն դուրս է: Եւ հայե- րէնի մէջ մեկնամ բայն է որ տառեւ, բաժնեւ (նըրաց) և նշանակէ: Էսէ մեկիմ բարտը ըսել է (ա. հայ. բո-

ր բառով): Այդ ապառում վրիպակը, հարկաւ, մենց դուշարի մը անուշազրութան կը վերաբռնի, ոչ թէ «զա- սկական» լեզուի նախանձախնդիր մշակին:

Ճեղք զարնուած է, և մասցած հնագոյն օրինակը ժարէն անդին չէ: Ալոյս յօդուածագրին նշանակած 850 էջին մէջ, տպ. Հոռվիմայ 1706, զգուայ ինդրական բառու:

Նմանապէս, 6 թուին ներք նշանաւ կածը, ուր Այտնեանի օրհասարակ բառի մասին զարձ՝ ինքն անհիմ և սխալաց գրութեան մը արդինք կը համարի. եւ պիտի կարծէի՞ որ աւելի իր ենթազրածը ու և է հիմունք զուրկ է, թէս Քննական Քերականութեան բազմարդին հեղինակն ալ իր կարզին իւր անճշտութիւնը կամ մութ կէտն ունի. Մինչ Այտնեանը մէկ բառով օրհասարակ կը գրէ ու կը բացարէ, Վարդանեանը զատ զատ, որ հասարակ կը դնէ. ինչ, որ նոյն բանը չէ.

Այսնեան՝ զարտուղութիւնն մը, կամ
նախնեաց ցով աշխարհաքարի ձև մը կը
տեսնէ ատոր մէջ, վարդանեան՝ օրինա-
կողաց տգիտութեան կը վերագրէ զայն:
Առաջնը՝ բարին Սես. հոլովէ՝ «առոր
հասարակի» կ'ենթազրէ. միաւը՝ (միացած)
օրինասարակ բառի մը զոյութիւնը մերժել
կը թուի, որովհետև նախկին յաւոր հա-
սարակի ընթերցուածը, ո՛ զիտէ ինչպէս,
«հետազայ դարերու մէջ ենթարկուած է
փոխոխման և եղած (է) այդ հասարակի»:
Բայց, յարգանօր ըսած ըլլամ, երկուքն ալ
մեծապէս կը սխալին. «առոր հասարակի»
ձեր զոյութիւնն չունի հայերենի մէջ: Խըն-
դրական բառը երկու ձևով կրնայ նկատ-
ուիլ. իբրև պարզ և իբրև բարզ: Պարզ
ձևով՝ ասասէն կը հուզուի.

Ուզ. Օր հասարակ
Սեռ. Հասարակ աւուրը¹
Տիր. Թօր հասարակ, ցհասարակ օր, ի հասա-
րակ աւուրը²
Գործ. Հասարակ աւուրը
Բցու. Գործածուած յէ (ի հասարակ օրէ)
Հայց. Զօր հասարակ
Խնկ. Կրկուրդ ձևով՝ կանոնաւոր կեր-
պու կո հետակի Ո եսան հուրման, արակէն,

1. Եւ ոչ տառը հաստրակի, որ նախնեաց քով բնաւ ողջամձակ է:

2. last on approach the site with me.

Աւղ. Օրհնասարակ
Սեռ. Օրհնասարակի
Տր. Օրհնասարակի, յօրհնասարակ, յօրհնասարակի
Գործ. Օրհնասարակաւ
Բացու. Յօրհնասարակէ
Հայր. Յօրհնասարակի

Այսպէս, ուրեմն, օրհասարակ ապդորական բարդ բառը մ'է որ ամենին նորութիւն մը չի ներկայացներ, և կանոնաւոր կերպով կը հորովուի ինչպէս ուրիշ բարդ բառեր. օր. հմմ. Ծնտես, տնօրին, օրապահիկ, օրհաս ևն, որ Սեռականի մէջ չեն ըլլար ծնտեսի, տակորինի, աւորհափ. այլ Ծնտեսի, տնօրինի, օրապահիկ, օրհասի. և Ցրի. Հոր. յօրապահիկ, -իկ, յօրհաս, -սի: — Բարդ բառից հորովածն այդպարզ կանոնը՝ չեմ զիտել ինչպէս Վրեպիր է յիշեալ բազմահմտութ հեղինակնեռն:

իսկ Արգոյ Վարդանեանին մէջաբրած
օրինակները, «յօր փրկութեան», «յօր
Ճեան», «յօր յայտնութեան», «յօր պա-
տերազմի» ևն, խնդրէս բոլորովին զուրո-
են, քանի որ ասոնցմէ ո՞չ մէկը բարդ է և
Բառերու բարդութեանց մասին ա. Հ. Ա.
Բագրատոնի, Քերկ. Զարց. Էջ 660, թ.
1444-67, և այլուր: Հայկազեան բառոց-
Այտնեան ու Վարդանեան, խնդրական
բառը միայն Տրկ. Հոլովով կը յիշեն. միւս
հոլովերուն կանոնաւոր ձևը՝ վերը տուինք
առունք:

իր 1 թուով աշխարհագունդ բառին վրայ
զրածը՝ բոլորովին աւելորդ է. և, ներուի
բացատրութեանս, Հայկազեանէն սորվա-
ծը՝ կը զատնայ Հայկազեանին կը բացա-
տրէ:

«Հոր Շաքրիկ Դ թուով՝ « Բազմապատիկ բառով կը զբաղի, «Բազմապատիկ բանի... են, ըստել է՝ «շաս մը... ունի» Այնցան պարզ է որ գրելն անգամ չէր

Հուսկ, 4 Թուին ներցե առևու բառը՝
արարչութիւն թարգմանելուն մէջ՝ իրաս-
է, և գեղեցիկ անդրազարծութիւն մ'է
իր բրածը:

Այսպէս, ուրեմն, կը տեսնենք որ «Բառապահնական» նոր Շարջին » այս առաջին արշաւանքը թիւ աւարով ետ կը դառնայ. այսու հանդիքը, մենք չենք դադրի մեր եռանդուն մաղթանքներն ընելէ, որ հեղինակը՝ գէթ յաջորդներով՝ մեզ աւելի ստոյց և աւելի սասամասիքեալ տեղեկութիւններ ընծայէ և մեր յոյսէն չենք վրիպիք, քանի որ առակն ալ կը խրախուսէ, թէ «Dulcis in fundo».

Հ. ԳՐԻԳՈՐ Աւրծիսան

ପାତ୍ର

ԳՐՉԱԳԻՐՆԵՐՈՒՄ ԱՌԵԱՐԴԵՆ

ԲԱԺՆԱԳԻՐ

(Bajnaguir)

(Եար. տիս թագիֆ. 1929 էջ 139)

կամ կակու կաշիի մէջ բանուտք ։ Նուրբ եկարք
Նկարին տակ՝ տերևազարդ ջերա մը՝ 1 հրդմ.
յացիրով, չուսանցքի յաւսանցք երկարաւ։

ԱՀ. ԹԻՄՆԱԳԱ ՎԻԼՈՎԵՍՈՒՆ (Խ.) ՀՐԵՇՏԱԿԱ¹

Պատուցիսա⁹ Սուրբ Ստեփանոս առ Տէրն և
ասէ զինչ են⁸ անուանիք իս, հրեշտակացն⁴ որ
ունին իշխանութիւն ի վերայ ամենայն արա-
րածոց ի տուէ և ի զիշերի, և յամնայն ժա-
մու պահապան ի ծովէ և ի բամբէ որ զիմ-
նառու ճանապարհ⁵ առաջնորդէ և գործ Կոր-
ծանէ և զամնայն չար թշնամիք կապէ նորա⁶
որ հրշասկօ են: Ասէ⁷ Տէրն յԱրաւալի Մարտ-
ւաթ⁸ Սեղաթ Միասք Ղինկիսու Սինայէ Ու-
րիէ Տածէրէ Հոսքիէ կնազամացէ Ովկէն Սա-
րաբարիէ Մազանայէ յԱթիսա⁹ Գաբրունէ Յա-
փունահետ Պատրութէ Միաթ Կորիքայ Զար-
քանեալ Բիէ Ուզլեմ Արաւամաք Բարեկէս
յԱնհայրա Միքայէլ Փոխթէրէ Քարե-
քէն Թող Բենի Սնենի Բէնի Սակագին կեֆան-
մէի Մուսէի Խթէրէ Միէնի Միլըն ու մանենա-
հրէտասակօ որ Կայք առաջի Աստուծոյ¹⁰, որ Էք
ծնաւը այշապիսի¹¹ ի բարոյ բարիկասցեց և
տուէ և ի զիշերի և յամնայն ժամու պահա-
պան¹² լերուք ծառային Աստուծոյ Ալլավերտէ¹³:

Աղասի Թագավորի¹⁴ Աքանիթեան Խառնած Աօստի-
կա Ալլազգեցէ:

Ցանուն¹⁵ Աստուծոյ և անուն սր. հրշակացն
Աստուծոյ և անուն սրբունոյ Աստուծածնին և
սր. Ալաքելոյն և սր. մարզպարէնին և սր. առ
հարձար թժկացն կողմայի և Դամափառուստ. և
անուն սր. Սիխանունիկ և Սուքիանոսիփ¹⁶ դր բնա
կեալ են ի ծիծառ վիմաց և խ. ամ¹⁷ բար զեքն

1. Գետի ըլլայ հրկութակց, Անուանես-ի ու ի և ն ի վրայ և հրկութակ-ի թ-ի ու տա-ի վրայ եռազդի խա- զեր դրամա են ծագէն աշ:
 2. Մատուցելու-ի Մ-ը՝ ենապոյն ծաղկազիք:
 3. Տօղարարուած հեց-իմ:
 4. Գրուած՝ հրցուակացն:
 5. Աղուած Հափի, Հ-ին վրայ պատիւով:
 6. Աղուած նը՝ պատիւով:
 7. Վերջական յետոյ եկոյ Անկ և Տիկն՝ անզիւա- գիր են, անշաբն հնանոյ բոլը անուները (հրցուակնե- րու):
 8. Տօղարարուած Սար-աւարք:
 9. Աղուած թի (Ի) ձեռք՝ զըազրուած է յախոս ա- պամիք, Արքի անձիք՝ Ի սղուած ձեին վրայ պատիւոյ ից՝ ոյ ք Կո կարգասուած դրմն, Արքն այս անց Ներքին է կարուալ յարձանա թիւն տարբեր ինքն ինչա-